

ԿՐՈՆԱԿԱՆ

ՆՈՐՈԳՈՒՈՂ ԺԱՄԱՆԱԿԸ

(Ամանութիւն Ս. Շննդեան տօներուն առքիւ)

Քաղաքակրթութեան արշալոյսէն իսկ մարդկար վորձած են ժամանակ կաչուած անտարազելի իսկութեան անվերջ ու միօրինակ գնացքին, թաւալումին մէջ նշանակել հանգրուաններ, ուր պահ մը առիթը ունենալոյին ներամփոփումի և ինքնագնաւթեան, յետագարձ ակնարկով մը նայելու մօտաւոր անցեալին, հաշուեյրդարդարի ենթարկելու զայն, ու նոր աւիսնով ու կարսվով, այլ մանուանդ նոր ծրագիրներով ու իսէալներով խիզախեւ ապագայի ուկի սկզբն ներս:

Սակայն ժամանակի այլազան արունենքն — օր, հօթնեակ, ամիս — տարին է, այսինքն 365 կամ 366 օրերու միջոցը, որ կրցած է ըլլալ յարմարագոյն աւելացութիւնը այն չրջանին՝ զոր պիտի ուղինք սկսիլ իրեւ նոր չրջան մը, զատարոշուած զայն կանխող և անոր յաջորդող նոյնատեւ շրջաններէն:

Կացողութեան, թելադրուած Հայ Ազգի մեծ սէրերէն:

Գիտակցութեան դաշտ մը ըրիք Բարեգործականը, ուր հայ մտադրական եւ արուեստագէտ երիտասարդութիւնը ամբացուց ինքնութեան իր զգացումը եւ արդար հպարտութեամբ մը բարձրածայն յայտարարեց իր հայկականութիւնը: Դպրոցներուն օգնութիւն հասցնող Միութենէ մը, զուր Բարեգործականը վերածնեցիք մեծ զպրոցի մը, ուր սերունդներ եկան առնելու ողջը տութեան եւ հաւասարակշռուած դատողութեան դասեր:

Մեծ եղաք դուք, եւ ծեր սրտի ու հոգիի մեծութեան դրոշմով կնքեցիք Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, որուն համար Ազգն ամբողջ երախտապարտ է եւ երախտապարտ պիտի մնայ Զերդ Վասմութեան:

Քրիստոնէուկան մտածողութիւնը առաջին գարէն իսկ Ս. Մննդեան խորհուրդով ուղարձ է ողջունել Նոր Տարին (այլ Եկեղեցիներ զայն կը տօնեն Նոր Տարիէն շաբաթ մը առաջ, իսկ մերսոք՝ 5 օրեր ետք, ընկելով այդպէս Ս. Մննդեանդը առաջինն ու գլուխը տարբուան մը տօներուն): Նորոգուուզ ժամանակը շատ բան պիտի զիջէր իր իմաստէն, եթէ մենք չկարենայինք Նոր Տարին բանալ Ս. Մննդեան կամ Աստուածայայտնութեան շմէծ խորհուրդուով:

Ամանորը եթէ յարմարագոյն առիթն է նորոգումի, հինին սխալներէն հրաժարելու և նորին առջև աւելի պայծառ ու իրատես հայեացքով մը կնանքին նայելու, Ս. Մննդեանդը, մարդկային պատմութեան ըերած մեծագոյն նորութեան յիշատակի տօնը իրեւ, յարմարագոյն առիթն է ուխտելու աներկիւզ ընթանալ Աստուածորդին մեր առջև բացած, մեղի համար զգած ճանապարհն:

Ու նաև, եթէ Ամանորը մեզ կը յուշէ ժամանակի արագասոյը ընթացքն ու կեանքի անցաւորութիւնը, Մննդեանդը կամ Աստուածայայտնութիւնը, միւս կողմէն, մեր միաքը կը տանի Աստուածոյ գերազանց սիրոյն արգասիքը (զգի վասն մեր մարմացաւ): Եղող մեր Փրկչին մորմինացւով մեզի Աստուածոյ որդեգիրներ — այսինքն յաւիտենական կեանքի ժամանակակիցներ — ընելու կենարար ու փրկուէտ խոստումին:

Յիսուսի ծնունդը հրաշապատում դըրուագ մը չէ միայն, որուն առջև մարդ կենայ պչուցեալ ու զմայլահար: Ան սկիզբ մըն է նոյն ատեն: Սկիզբ մը նոր կորդերու, նոր ընկերութեան, նոր քաղաքակրթութեան, նոր իմացումի, մտայնութեան ու աշխարհահայեացքի:

* *

Տրտմութիւն է հաստատել թէ քրիստոնէուկան մնած սստաններու մէջ այսօր Ամանորին հետ Ս. Մննդեանդն ալ պարպեւած է իր իսկական իմաստէն, դիմաւորուելու չափ ժողավրդային զանգուտածներէն հեթանոսական գարերը յիշեցնող

կայթառաօներով և խենէշ ու լողիրչ բարքերու ցուցադրութեամբ, որով աւելի ես կը խախտի արգէն իսկ քայլքայտած բարոյական կառոյցը մերօրեայ ընկերութեան։ Տօնէն շարաթներ տառջ սկսուած աենդագին պատրաստութիւնները — տօնածառ, ցուցափեղկերու զարդարանք, կաղանդչէքներու բաշխում — արտաքին երեսները, կեղենները հանդիսանալու փախարէն, քրիստոնէական երկրորդ մեծագոյն տօնը արժանաւորապէս դիմաւորելու օժանդակող ու անոր յատուկ մթնաւրատ մը ստեղծելու նպաստով, կը թուին դարձած ըլլալ նպատակը տօնին, զանոնք պատակող ցայդային կերուխումի ու շուայտութեան մէջ խեղդելով պատգամն ու խորհուրդը աշխարհի պատմութեան մեծագոյն դէպքին։

Մարդկութիւնը որքան հեռանայ Բեթղեհէմի աւետարեր աստղէն ու մսուրի Մանկիկէն, այնքան գժոււար պիտի զգայինքինք նորոգել տմէն Ամանորի, միշտ ափսոսալով անցնող տարիներու հաշուոյն ու սոսկալով գալիք ու զինք իր անփառնակ վախճանումին տանողտարիներէն։

Ծնունդը նորոգումն է ու մեծագոյն անկիւնագարձը պատմութեան ու մարդկային կետնքին։ Նորոգումը, կամ աւելի ձիշդ՝ որբագրումը, մարդուն Աստուծոյ հանդէպ ունեցած թիւր ու թերի բմբը նորոգմին։ Վերջակէտը՝ հեթանոսական ապականիչ բարքերէն ու օրէնքի կապանք-

ներէն, թիրա լուծէն հեծող, հիւծած ու հաշմանդամ մարդկութեան ու սկիզբը շնորհաց ու սիրոյ» թագաւորութեան։

Որքան ատեն որ մարդկութիւնը չկարինայ ինքինք ազատագրել հին աշխարհը անդահանքով ու երկիւղով պաշտամած հեթանոսութեան յատուկ ոզիէն ու մատածելակերպէն, ու չորդեղրէ Ալրդարութեան Արեգակը ինք բերած սիրոյ ու ազատութեան սկզբունքներն ու գաղափարները, այնքան ատեն Քրիստոսի ծնունդով աւետարած յարկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւնը» քաղցր ու հեռաւոր երազ մը պիտի մնայ միայն, առանց կարենալ իրականութեան վերածուելու, հակառակ աշխարհի հզօրներուն այդ ուղղութեամբ, երբեմն նոյնիսկ բարի կամհցաղութեամբ, առնուած դրական ու շինիչ քայլերուն։

Գիտնանք ուրեմն, նորոգուող ժամանակին հետ, նորոգել ընթացքը մե՛ր ալ կեանքին, սրբագրել մեր թերութիւններն ու մարդել մեր հոգիները մեղքի բիծերէն ու ժանդերէն։ Վասնզի ինքինք նորոգել ուրիշ բան չէ եթէ ոչ հանդերձել մեր սրտերը, ըլլալու համար բնակարանը Բեթղեհէմի անշուք քարայրի աշխարհակալ լիանուկին։

Կրկնենք, այս առիթով, Ծնորհալի Հայրապետի գոհար ազօթքը. «Եսորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ զարդարեա»։

Դ. Ճ.